

իշխանութիւն այլ եւ այլ կերպիւ պարտին ունել յայլ եւ յայլ տեղիս . այս է յիբումն վիճակի ոմն տիսչարար , եւ ոմն նմանօրէն : Տես եւ իկանոնս առաքելոցն իձեռն Կղեմայ , զլուխս ԼԳ , եւ յայլ տեղիս :

ԵԵ.

Եւ վասն այսորդիկ' ես Սրբոյ եւ մեծի Աքոռոյն Էջմիածնի ծայրագոյն նուրբակ եւ Տեառն Սիմեոն երանելի եւ սուրբ Հայրապետի ձեռնասուն աշակերտ , Սանահնեցի Յովսէփ նուաստ Արքեպիսկոպոս Հայոց՝ իվերայ Մայրաքաղաքացն Սանկր Պետրովուրու , Մուկովու , Հաշտարխանու , Նոր Նախիջևանու , Ղզլարու , եւ Մօղուկու , եւ այլ թեմից նոցա , կարգեցի զսակաւ կանոնս զլուսց յիմուռ վիճակի , վասն բազում այլանդակ գործոց եւ արարմանց եկամուտ ժողովքարարաց . զորոց գործոց զգլխաւորսն ինարկաւորացն եղաք իզլուս կանոնաց , եւ արգելաք , մի եւս այնոքիւք վարի , զորս ամենայն զլուսս վճռահատութեամբ եզերեցաք ոչ լինել . զի այնոքիկ յամենայն վիճակի Եսլիսկոպոսին են զործք եւ առնելիք , եւ ոչ նոցա : Եւ նոքա մի համարեսցին զմեզ գու անզգամս' որպէս քէ զործ օրինաւոր ժողովոց անձամբ ինչ զործեալ իցեմք , զի ըստ կանոնաց Սրբոց Հարցն՝ իւրաքանչիւր Մայրաքաղաքի Եպիսկոպոս ունի իշխանութիւն տալ կանոնս յիւրում վիճակի եղեալ քաղաքացըն եւ զիւղօրէց . որպէս է եւ այս եղեալ մեր վիճակի . ըստ նոզեւոր պարտաւորութեան մերոյ՝ որ ըստ Բարձրագունեղ կամեցողութեան եւ ողորմութեան Մեծ Կայսերունույն Եկատարինէ երկրորդին , ունելոց եմք նոզեւոր դատարան իյերեւելի քաղաքսն հայաշատ իշխանական , եւ Նոր Նախիջևան : Ուրեմն հարկ իսկ էր մեզ՝ ինմին եղեալ հոգեւոր դատաւորացն յայտ առնել զկանոնս եւ զգնացս իւրաքանչիւրոց . որ իբրևս զմրագ իձեռին ունելով՝ լուսաւոր վարդապետութեամբ եւ ողջամիտ դատողութեամբ կարասցեն սանձել զամենի աւելորդապաշտութիւն օրինազանց

եկամուտ քարոզչացն սուրբ Եկեղեցւոյ . որք զմի եւ զնոյն արանց , եւ բարեկարգել զեկեղեցին եւ զժողովուրդն . յորում ոչ լինիցի արատ եւ աղտեղութիւն ինչ , ըստ բանի սրբազան Առաքելոյն Պօղոսի :

ԵԶ.

Եւ եւս , եւ զօրութեամբ հնզից կոնդակացն տուեցելոց մեզ իվեհազունութենին բարձր հրամանի ինքնիշխան մեծի Կարուղիկոսին եւ ծայրագոյն Պատրիարքի ամենայն Հայոց , եւ իմ իսկ հոգեւոր ծնողի Տեառն Տեառն Սիմեոն իթրիստոս հանգուցեալ Սուրբ եւ Երջանիկ Հայրապետին Սրբոյ եւ մեծի Լուսանկար Աքոռոյն Էջմիածնի , որ իբուր զրուած հնզից կոնդակացն համառօտարար խօսի զայնցանէ , զորս մեք կարգեցաք եւ կարգելոց եմք հասարակ առ հասարակ զայնոսիկ : Եւ մանաւանդ քէ՝ ըստ անդառնալի հարկադրութեան նոյնոյ Լուսանոզի Սուրբ Հայրապետին , որ հարկադրէ մեզ դնել զհարկաւոր կանոնս նորաշէն քաղաքին Նախիջեւանայ ըստ նախնի օրինի Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ , եւ երիւք կոնդակօք զրէ հասարակութեան նոցա քէ՝ զոր ինչ կանոն դնէ որդին մեր Յովսէփ Արքեպիսկոպոսն , ընկալարուք իբրեւ իմենչ եղեալ : Ուստի աւանդեմ զայս հոգեւոր դատարանիդ մերոյ եւ Աստուածասէր բարեպաշտութեան հայարակ քահանայիցդ եւ ժողովրդոցդ : Ընկալարուք սիրով իւրաքարզութիւն քաղաքի ձերոյ , եւ պահեցք հաստատուն առ յապայսն ինաստատութիւն Եկեղեցեաց ձերոց : Զայսմանէ հարկ է տեսանել եւ իկանոնցիքս , որ իկանոնս առաքելոց , զոր իձեռն Կղեմայ . զլուխ Լ.Յ. Լ.Յ. , եւ իբազում տեղիս :

Նուաստ Յովսէփի Արքեպիսկոպոս Ռուսաց երկրի ամենայն Հայոց Ազգին , եւ հիմնադիր քաղաքիս նախիշեւանայ :

ԽՐԱՏԱԿԱՆ ԵՒ ԶՈՒՄՐՃԱԼԻ

Հ Ի Ն Ե Ւ Ն Ո Ր Պ Ա Տ Մ Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

* Այն ժամանակներն որ Կոստանդին Փաւլովիչ կայսրեղբայրը Լեհաստանի փոխարքայ էր , Վարշաւի մէջ կդատնուէր Սուլքովաքի անունով երեւելի գերասանը որ քիչ մը խում սիրով էր : Օր մը երբոր սա փողոցին մէջ երերացլիքալէր տեսաւ որ կայսերեղ-

բայրը գիմացէն կուգայ , իսկոյն ոյժ ու սիրամէկ ըրաւ ինքզինքը ժողվըտեց ու զինուորի պէս ձիգ կայսած բարեւ տոււաւ իշխանին : Մօտեցաւ իշխանը գերասանին , զարկաւ անոր ուսին ու հարցուց թէ « Այսօր ինչ գեր կըխաղաս » . իսկոյն վրայ բերաւ գերասանը

*.

թէ «Վաեմափառ Տէր, պատկառանիքէս ըդգաստ մարդու դեր կխաղամ» :

— Փափագելի չէ արգեօք որ ժամանակիս ինքնահաւանութեամբ արբեցող մարդիկը գոնէ երեմն գոնէ առ պատկառանաց խոնարհամիտ մարդու դեր խաղային :

* Տէօպլէր անունով Գերմանացի աճապարին (օգգապազին) ըստ օր մը կամակոր մարդուն մէկը «Ես քու ձեռնածութիւններուդ չեմ հաւնիր. Պոսկոն շատ աւելի լաւ բաներ կընէր ու աւելի վարպետութեամբ» : Նեղացաւ Տէօպլէր գիմացինին տմարդութեանը վրայ եւ պատասխանեց. «Այդպէս է ուրեմն ես ցուցընեմ քեզի որ ես ալ հասարակ ձեռնածու չեմ, ահա ես քեզի ապտակ մը կզարնեմ եւ ցաւը սա հեռուն կեցող սպասաւորը կիմանայ» : Եւ յիրաւի ապտակ մը իջեցուց սաստիկ ուժով, եւ անդին կեցող արթուն սպասաւորը մէկէնիմէկ ձեռքը երեսին տարաւ ու իբր թէ ցաւէն ճըւաց: Բայց ապտակ ուտողը բաւական չխարուեցաւ, դարձաւ ըստ Տէօպլէրին թէ «Ահա այս բանն ալ աղէկ չըրիր, վասն զի ցաւը միայն սպասաւորը չիմացաւ, հապա ես ալ» :

— Ի՞նչ դժուար բան է կամակոր մարդկանց մարդու յարդ ճանչցընելլ, թէ եւ ապտակով ու թուքումուրով:

* Օր մը մէկ քանի հարուստ խաթունիք մեծ սեղանի մը վրայ ճաշի նստած լինելով՝ երեսը պտղոյ ժամանակը կուգայ եւ խաղող կբաժնեն, խաթունին մէկը երկու մատին ծայրերովը պատիկ կուղ մը ձեռքը առած, կոտրտուելով կփրցնէր հատիկներն ու բերանը կդնէր: Ինքն ալ շատ հաւնելով իւր ըրած

քաղաքավարութեանը, կդառնայ կհարցընէ իւր սպասաւորին որ արեւելքէն եկաղ խեղճ գեղացի մըն է եղեր. «Կրպոյ, ձեր երկիրը խաղողը ընտոն կուտին. — Ընտոր որ հրամանքդ անցած օրը մաղաղային մէջ կուտէիր, խաթուն» կըսէ ծառան եւ խաղք կընէ իւր խաթունին ամարդութիւնը:

— Կեղծաւորութեան գոնէ երեմն խայտառակուիլը շատ զուարձալի է:

* Կըսեն թէ ատենով քարոզչին մէկը սովորութիւն ունի եղեր իւր պատմութիւններուն մէջ շատ չափազանց օրինակներ ու հրաշալի խելքէ դուրս գիպուածներ պատմելու: Վերջապէս ինքն ալ կտեսնէ որ ժողովուրդները կսկսին պատմած բաներուն չհաւատալ. կապսպըէ իւր սպասաւորին որ «Այսուհետեւ եթէ յանկարծ չափազանց բան մը ըսեմ, դուն կամացուկ մը հագուստիս ծայրէն քաշէ»: Անգամ մը քարոզին ժամանակը կպատմէ թէ այս ինչ քաղաքին քովը անապատին մէջ օձ մը տեսեր է 160 կանգուն երկայնութեամբ . . . սպասաւորը խսկոյն հագուստին ծայրէն կքաշէ: «160 ըսենք շատ կլինի, կըսէ, 100 կանգուն էր երկայնութիւնը» . . . Սպասաւորը դարձեալ կքաշէ: «Թող 100 չկանի 60 կանգուն թող լինի» . . . Սպասաւորը նորէն կքաշէ: «Հելէ 25 կանգուն կար ու կար երկայնութիւնը» . . . Սպասաւորը նորէն կքաշէ: Քարոզիչը չդիմանար կդառնայ կկանչէ սպասաւորին երեսին թէ «Ծօ, թշուառական մէկ խարըշ էր պօյը ըսէ վերջացուր» :

— Մեծախօս մարդը ճշմարտութեան թըշնամի է. լաւ կհամարի ամենեւին չխօսիլ, քան թէ սուտ մը կամ չափազանցութիւն մը ըսել: